

— Կար լսենք թէ երբեք առաւօտ Գեր. Հասունեան
Հռովմայէն 'ի մայրաքաղաքս առ բարձր. Մեծ Ե-

Գեր. Հասուն, կրսէ Սէտայր Հագրգէթ, Հայոց
եկեղեցւոյ արարողութիւնը փոխած չէ:

Այս պէս Սէտան է որ կրօնադիտութիւնը մե-

կերնու չիտար:

Ուստի Հասունի մատուցած Ս. Պատարագին

ձեռն նկարագրենք, որպէս զի սովորեալ թէ մեր կրօ-

նագէտ Սէտան ասանկ բան մը պիտի կրնայ Հա-

յատանեաց եկեղեցւոյ մէջ գտնել:

Գեր. Հասուն Ս. Պատարագ մատուցած օրը Ե-

կեղեցւոյ մէջ կրգեցնտաւորի, որ, պէտք էր պահա-

րանը համ խուցը զգեստաւորէր:

Յետոյ, զգեստաւորած ատեն Խոհարար Խոհարար

կերպէն ձայնաւոր պատարագի եղանակաւ. մինչ

Աւելու. Աւելու. էն մինչ Սաւր. Սաւր. թիւ. Սաւր. է

Սաւր. էն մինչ Աւելու. էն մինչ. Հայնաւոր. Աւելու. է

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

Սաւր. էն մինչ Սաւր. էն մինչ. Հայնաւոր. Սաւր. էն

— Կար լսենք թէ երբեք առաւօտ Գեր. Հասունեան
Հռովմայէն 'ի մայրաքաղաքս առ բարձր. Մեծ Ե-
պարքոսն հեռապիւր մ'ուղղեր է: որով կրսէ թէ
Կաթողիկ հայոց ներկայ խոսովութիւնը կրօնական
խնդրոց նկատմամբ է և ոչ քաղաքական, և թէ
պատշաճ չէ որ Օսմանեան կառավարութիւնը
զանոնք մէկմէկ բաժանէ կամ բաժանեալ ընդու-
նի. այս խնդրոյն լուծումը կամ Կաթողիկ հայերն
իրարմէ բաժանելու կամ բաժանումնին ընդունե-
լու իրաւաստութիւնը՝ մի միայն Հռովմայի Պապէն
կախեալ է. վասն զի խնդիրը կրօնական է:

Բարձր. Մեծեպարքոսն այս հեռապիւրն ընդու-
նելով, անմիջապէս մէկ երկու երեւելի նախարա-
րաց հաղորդէր է. որոցմէ վեհմ. Քաղաք Մուս-
թաֆա փաշայն յետին ծայր զայրացներ է Հասու-
նեանի այս աստիճան լսելի յանդիմութեանը դէմ
Երաման թիւ 118

— Արեւելեան հռոմէական ազգայնոց թիւն օր
յօրէ կաւելնայ, զաւատայնոց մէջ ալ տարածուե-
լով: Տրապիզոնէն Սամսունէն, և Պաֆոսէն արդէն
զերի եկեր են Արեւելեաց ժողովին, որով կրող-
քեն Հասունեանի դէմ և իրենց հնաւանդ ծէսերն
ու արարողութիւններն անաղարտ ու անկորուստ
պահելու փափագ կը յայտնեն:

Ըստի թէ Բարձր. մեծ եպարքոսին կողմանէ
Հասունեանց զինաւորներէն Մարտիան Պօղոս պե-
յր կանչուելով՝ ծանուցուեր է իրեն թէ, կառա-
վարութիւնը Հակահասունեանները կընդունի իր-
են հաւատարիմ հռոմէական ժողովուրդ, և թէ
պէտք է որ Հասունեանք միմեքոր ձգելով միանան
անոնց հետ:

Փունջ թիւ 354

— Ժամանակէ մ'ի վեր Հռովմ գտանուող Հայ
Կաթողիկ եպիսկոպոսներէն երկուքին բանտար-
կուած ըլլալուն լուրն առնելով, կայսերական բա-
րեխնամ կառավարութիւնն անմիջապէս մէջ մը-
տաւ և աղատեց զանոնք. հետեւարար քիչ օրէն
մայրաքաղաքս կ'ապաստին:

Երաման թիւ 120

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Վրացաց յօրադրութեանց Սիւնդիկ:

Ապրիլ. 23. — Հրամանաւ Վեհ. Կաթողիկոսի
ամենայն Հայոց՝ Տպար. Ժողովոյ անգամ և զան-
ձապետ Արժ. Եսայի վարդապետ՝ կրկին կարգեցաւ
'ի պաշտօն զանձապետութեան Մայր Աթոռոցս 'Ա'
տեղի Արժ. Գրիգոր վարդապետի Տէր Ստեփան-
նոսեանց. որ ևս նշանակեցաւ 'ի պաշտօն Յայրո-
ղութեան և Նախնադամութեան Հ. Կառավա-
րութեան վիճակին Գանձակայ:

Օրադիր թիւ 141

ԿԱԹՈՒԼԻԿ ԱԶԳԱՅՈՑ ԽՆԴԻՐԸ

— Հակահասունեան Կաթողիկ ազգայինք իրենց
դատն յաղորդութեամբ յառաջ կը տանին ազգա-

յին կամ աշխարհական նկատմամբ:

Բ. Դուռն անոնց ազգային իրաւունքը ծանչե-
լով՝ հրաման շնորհեց ազգային ժողով մ' ընտ-
րել և քանչեքիւր մ' ունենալ յատուկ կնքով
մը՝ Արեւելեան հայ կաթողիկ հասարակութիւն
անուամբ: Իսկ կրօնական խնդրոյն կարգադրու-

թիւնը Հռովմի հետ բանակցութեան թողուց:
Ասոր վրայ Արեւելեան Կաթողիկ ազգայինք կի-
րակի օրը Ս. Յօհան ոսկեբերան եկեղեցին ընդհա-
նուր ժողով գումարելով, 600 էն աւելի անձինք
զարտնի քուէարկութեամբ քաղաքական ժողով
մ' ընտրեցին 14 անդամէ բաղկացեալ:

Ահաւասիկ ընտրուած անձինք քուէից կարգաւ:

- Վսեմ. Տիրան պէյ (նախագահ).
- " Յակոբ էֆէնտի Կէօշեան
- " Միհրան պէյ Տիւղեան
- " Յովհաննէս էֆէնտի Սազրզ.
- Մեծ. Միքայէլ " Բօրթուղան
- " Յակոբ " Տալուլեան
- " Յովհաննէս " Կիւրեղեան
- " Պետան պէյ
- " Յովհաննէս էֆէնտի Էնտաղ.
- " Յովհաննէս " Չամիւշեան
- " Յովհաննէս " Բօզաթեան
- " Գրիգոր " Խուրտաճեան
- " Սերովբէ " Աղաւորեան:

Մասիս թիւ 956